

## ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆՔ

### ՀԱՅՈՑ ԳԻՐԵՐԸ

*"L'alphabet arménien est un chef-d'œuvre."*

«Հայ այրուրէնը գլուխ-գործոց մըն է»:

Antoine Meillet

«Քանի կը մնայ Հայուն փարումը  
հանդէպ իմացական եւ ոգեկան  
արժէքներուն, ապագան ապահովուած  
պէտք է նկատել»:

Շահան Շահնուր

Մեսրոպաստեղծ հայոց այրուրէնը՝ 1600 տարիներու տողանցքով մեզի հասած մեծագոյն պարզելը, որուն շնորհիւ հայ ժողովուրդը ստացաւ իր ինքնուրոյն դիմագիծը եւ ապահովեց իր դարերու գոյապահպանումը, հանդիսացաւ ուսկեղարիթագնու պսակը:

Հայ ազգը բախտաւորներու շարքին պէտք է դասել վասն զի վաղագոյն դարերէն ան օժտուեցաւ հարազատ գիրեր ունենալու սմանչելի պատեհութեամբ։ Հայ դպրութեան սկզբնաւորութեամբ, ողջ հայութիւնը քրիստոնէական դաստիարակութիւն ստանալով, ճանչցաւ իր հոգեւոր ու բարոյական արժէքները։

Ե. դարը, որ մեր պատմութեան մէջ իրաւամբ կոչուած է Ուկեղար, եւ որուն շրջանին իրագործուեցան մեծ ծրագիրներ, կ'ապրէր քաղաքական խառն ու բախտորոշ ժամանակաշրջան, վասն զի Հայաստանը երկիրեղկուած, կը հեծէր ու կը կրէր օտար տիրապետութեանց ներքոյ։ Օտարի լուծը արդարեւ ծանր էր ու անտանելի։

Հայաստանը քաժնուած էր երկու մասի՝ արեւելիան եւ արեւմտեան։ Անոր արեւելիան մասը պարսկական գերիշխանութեան ու հզօր ազդեցութեան տակ էր։ Բանաւոր խօսի մէջ պարսկերէնը

տիրապետող լեզու էր։ Արքունական գրագրութիւնը եւս պարսկերէն էր։ Անդին, Հայաստանի արեւմտեան մասը ինկած էր Բիւզանդիայի տակ, ուր յունական ազդեցութիւնը ամենուրեք զգալի էր։ Եկեղեցւոյ եւ պետական լեզուն յունարէնն էր։ Հայ Եկեղեցին յունական եպիսկոպոսութեան ենթակայ էր։ Այսպիսով, Հայաստանի երկու հաստուածները հետզհետէ կը հեռանային իրարմէ եւ կ'օտարանային եւ առ ի հետեւանս այդ նըթացքին, հայութեան ժողումը ի մէջ այլ ազգերու կ'արագնար։

Վերջնականապէս թօթափելու համար այն ծանր լուծը որուն տակ հետզհետէ կը տառապէր ու կ'ընկնուէր հայոց Եկեղեցին, մէկ կողմէ պարսիկ իշխանութեան ու կոապաշտութեան ներքոյ, իսկ միւս կողմէ ասորական լեզուի ու Եկեղեցւոյ իշխանութեան ներքեւ, հարկ էր ունենալ հայերէն գիր ու դպրութիւն։ Այդ աւելորդ ննշումէն մէկրնդմիշտ ճերքագատելու համար վրացին եւ աղուանք, Մեսրոպ կը հոգայ նաև անոնց այրուրէնը՝ միացեալ զօրեղ նակատ ստեղծելով ընդդէմ պարսիկ ներու եւ ասորիներու։ Արեւմտեան Հայաստանի մէջ տիրող լեզուն յունարէնն էր։ Յոյները կը շանային իրենց գերիշխանութեան տակ

պահել Հայաստանի այդ մասը եւ Հայ Եկեղեցին: Քաղաքական այս բաժանումը Հայաստանի երկու հատուածներու միջեւ պատճառ եղած էր որ Հայ Եկեղեցին կորսնցնէր իր ներքին միութիւնը եւ մնար կտրուած ու անջատ: Մաշտոց եւ իր համախոհ գործակիցները այս ահաւոր կացութիւնը նկատի ունենալով կը յանգին այն եզրակացութեան, որ միակ զէնքը որ կարելի է ազդեցիկօրէն գործածել բռնատէր ոստինին դէմ՝ գիրն է ու դպրութիւնը:

Երկու ժողովրդահատուածները ի մի բերելու, զանոնք գիրով ու դպրութեամբ հայացնելու եւ ժրիստոնէական գրականութեամբ ներշնչելու եւ առաջնորդելու համար խիստ կարիք կը զգացուէր կրթեալ ու նուիրեալ մշակի մը, որ դառնար լուսատու փարոս եւ ռահվիրայ՝ համայն հայ ժողովուրդին: Յանձնին Մեծն Մաշտոցի, որ Տարօնի Հացեկաց գիւղէն էր, հայ ժողովուրդը ի վիճակի դարձաւ իր միտքը բանալու գիտութեան լոյսին, զայն մշակելու, զարգացնելու, ուռնացնելու եւ ընթանալու լուսաւոր նանապարհով:

Մասնաւորելով կարեւորութիւնը նման գիտակից ու անձնիր անհատի մը, Գուրգէն Սեւակ շատ գեղեցիկ կերպով կը գրէ. «Փոքրուկալից ու օրհասական չորրորդ դարը պէտք է գտնէր ժամանակի բոլոր կննուս հարցերի ելքը, պէտք է ծնէր մի այնպիսի համապարփակ հանճար, որը կարողանար մարմնաւորել ժողովրդի, հայրենիքի, պետութեան եւ Եկեղեցու բոլոր հոգեւոր ուժերը, միաւորէր նրանց եւ դնէր նպատակալաց անսայթա հունի մէջ: Եւ նա ծնուեց՝ ժամանակի մեծագոյն մարդը, հայ հանճարի անկրկնելի դրսեւորումը՝ տարօնցի

### Մեսրոպ Մաշտոցը»:

Մաշտոց զարգացած անձնաւորութիւն էր եւ յատկապէս՝ յունական դպրութեան բազատեղեակ: Ան կը տիրապետէր կարգ մը լեզուներ, ինչպէս՝ յունարէն, ասորերէն, պարսկերէն, վրացերէն: Ղազար Փարապեցի իր մասին կը վկայէ հետեւեալը. «Ի տիս մանկութեան իւրոյ ուսեալ դպրութիւն զյոյն»: Իրեւ բարտուղար եւ ապա իրրեւ զինուորական ծառայելէ ետք, Մեսրոպ «մերկանայր այնուհետեւ զիշխանակիր ցանկութիւնն, եւ առեալ զիսաչն պարծանաց՝ ելանէր զկնի ամենակեցոյց խաչելոյն»: Այնուհետեւ անոր առջեւ կը բացուի հոգեւոր ասպարէզ եւ կ'ուղարկուի Գողթն գաւառը եւ ապա Սիւնիք՝ ժրիստոնէութիւն բարողելու:

Ե. դարու մեծ իմաստասէր Եզնիկ Կողրացի շատ խոհեմօրէն կը գրէ. «Կարեամիտք ի փոքրունց կ'ընկենուին: Մեսրոպ իրրեւ երկայնամիտ (իմա համբ երատար) առաջնորդ, մտատանցութեանց ենթարկուեցաւ, ցմրուր ճաշակեց դառնութեան ու վշտի բաժակը, բայց երբեք չվհատեցաւ:

Կոապաշտութենէ դէպի ժրիստոնէութիւն դարձի հրատապ հարց մը կար որ հարկ էր գլուխ հանել կարելի փուրով: Մեսրոպի հիմնական դրդապատճառը գիրեր ստեղծելու, լուսաւորել էր հայոց աշխարհը Աւետարանի լոյսով եւ բարձրացնել անոր իմացական մակարդակը: Հայ գիրերու ու դպրութեան պակասի պատճառով, հայ մատղաշ սերունդի գաւակները իրենց հայեացքները կ'ուղղէին օտար ուսումնական կեդրոններու վրայ: Մեսրոպ «յարաժամ տրտմէր», կը գրէ Կորիւն, երբ կը տեսնէր որ որոշ երիտասարդներ իրենց ուսման համար կը դիմէին օտար՝

ասորական ու յունական դպրոցները:

Մեսրոպ Մաշտոց՝ \*ակումիտ վարդապետը Հայկազեան ազգի, առաջինը եղաւ աղօթքով, ծովապահութեամբ ու տենաջանութեամբ, հիմքը դնելու հայ գրականութեան ու ծաղկման: Սուրբին կենսագիրը՝ Կորիւն, որ Մեսրոպի կրտսերագոյն աշակերտն էր, իր «Վարք Մաշտոցի» աշխատութեան մէջ կը նկարագրէ թէ Մաշտոց ինչպիսի «տրտմական հոգովի պաշարեալ եւ բակարդապատեալ եւ անկեալ ի ծուփս խորհրդոց, եթէ որպիսի արդեօֆ ելս իրացն գտանիցէ», որ է ըսել՝ «տխուր հոգերով պաշարուած, բակարդուած եւ խորհուրդներու ծփանքին մէջ ինչած էր, թէ ինչպէս կրնար ելք մը գտնել այդ բանին»: Այս ճարահատ ելքը յոյժ կենսական էր, վասն զի հայ ազգը իր այդ կացութեամբ դատապարտուած էր ամլութեան ու ծուլման: Ահա այս պատճառով, ուսուցչապետն հայոց եռանդով ու խնադավառութեամբ փարած էր իր սիրելի գործին՝ գիրերու գիւտին՝ քաջ գիտակցելով որ հայ ազգային կեանքի գոյատեւումը անմիջականորէն կապուած է բնիկ ու սեփական գիրերու գիւտին հետ:

Մեսրոպ Մաշտոցի հիմնական նպատակը հայ գիրերը ստեղծելու, կը կայանար քրիստոնէութիւնը հայ գիրերով տարածելու եւ ամրացնելու մէջ: Հայապահպանումը՝ յաւերժական դպրութեան ճանապարհով եւ Հայաստանի երկու հատուածներու միասնութիւնը ամրացնելը, նուազ կարեւորութիւն չը ընծայեր Մաշտոցին:

Ա. Ղ. Ղազարեան կը գրէ որ գիրը եթէ չըլլար, «չէր ստեղծուի

ժողովուրդների պատմութիւնը, չէր զարգանայ հասարակութեան գոյութեան ու առաջընթացի հիմնական գործիքը՝ լեզուն...: Մարդը գիտակցել է գրի անգերազանցելի ուժը եւ աշխատել է տիրապետել նրա գաղտնիքներին»:

Դարերու ընթացքին, հայ ժողովուրդը իր ինքնագոյութեան համար, դիմած է ամէն կարելի միջոցի. մերք սուրբ ձեռքին խիզախարար կոււած ոսոխին դէմ, մերք լծուած ծանր աշխատանիք՝ արօտավայրերը հերկելով, մշակելով, ծաղկեցնելով եւ մերք ալ դիմած իր մշակոյրի հզօրացման: Հայոց գիրերը պիտի գային քրիստոնէական կրօնի հաստատման, ինչպէս նաև մաքառման՝ ընդդէմ հեթանոսութեան:

Կորիւնի յիշատակութենէն յայտնի կ'ըլլայ որ Մաշտոց գիրեր ստեղծեց ճան վրաց ու աֆղան ժողովուրդներուն համար: Հայկական գիրերը ստեղծուեցան եղեսիոյ մէջ, իսկ վրացական գիրերը՝ Արեւելեան Հայաստանի մէջ: Բուն Աղուանք կը գտնուէր Կուր գետի ձախ ափին: Բենիամին երէցի օգնութեամբ, Մեսրոպ ստեղծեց Գարգարացիներու լեզուի համար գիրեր: Մանուկ Արեւելեան կը գրէ. «Մաշտոցը, ճանդէս է գալիս իրրեւ անսպառ եռանդի տէր, շնորհալի եւ ազդեցիկ տղամարդ, որ մտածում եւ հոգում է ամրող հայութեան, այլեւ հարեւան ժողովուրդների համար»: Այս ժրացան ու լուսամիտ եկեղեցականը իմաստութիւնը ունեցաւ ե. դարու սկիզբը լուսաւորելու Հայոց Աշխարհը իմացական անշէց լոյսով: Այս լոյսէն շող մըն ալ մեզի կը հասնի այդ փառաւոր դարէն, վասն զի գիրերու գիւտը լայն

\*«Ակումիտ» յունարէն բառ է, որ կը նշանակէ արքուն, հսկող, անքուն, տեմող: Այս մակդիրը շնորհուած է Մ. Մաշտոցին Թէոդոս Փոքր Կայսրին կողմէ:

հնարաւորութիւն ընծեռեց հայ մտաւորական դասին զարկ տալու քարգմանական անվերջ աշխատանքին: Նուիրեալ մշակներու հոյլ մը քարգմանեց Աստուածաշունչը, կրօնական գիրերը եւ այլ անթիւ գրական կորողներ: Պարզապէս ապշեցուցիչ է այն աշխատանքը որ կատարուած է Եղարու սկիզբը՝ շնորհիւ հայ գիրերու գիւտին:

Այրուրէնով վերստին մկրտուեցաւ եւ քրիստոնէացաւ հայ ազգը ու օժտուեցաւ դպրութեամբ: Զկայ ազգ առանց մշակոյթի: Հայ մարգարտեայ գիրերը լիցքաւորեցին ու քարեզարդեցին մեր գրական կեանքը, հարստացուցին մեր իննութիւնը, արդարացուցին մեր լինելութեան նպատակը աշխարհի վրայ եւ զմեզ դասեցին ի շարս քաղաքակիրք ազգերուն:

Ազգերու ու լեզուներու պատմութենէն մեզի ծանօթ է որ կան լեզուներ որ չունին իրենց սեփական այրուրէնը, հետեւաբար եւ՝ փոխառութեան ճանապարհով կը գործածեն արարական կամ լատինական տառեր: Անտարակոյս, այդ օտար գիրերը չեն համապատասխաներ տուեալ լեզուի հնչիւնարանութեան եւ հարկադրաբար կը կիրարկեն յաւելանցումներ (Ֆր. *Signe diacritique*) կամ հնչիւնատարրերիչ նշաններ որպէս զի յստակօրէն կարենան արտաքրել բոլոր հնչիւններն ու հնչոյթները: Նոյնը պատհեցաւ նաեւ Մեսրոպ Մաշտոցին, երբ ոմն ասորի Դանիէլ եպիսկոպոս իրեն մատուցեց «հայերէն» գիրեր եւ Սուրբը փորձեց զանոն որոշ ժամանակ մանուկներու վրայ, սակայն ի զուր, վասն զի այդ գիրերը չէին համապատասխաներ հայ լեզուի հնչիւնարանական օրէնքներուն եւ անքաւարար կը նկատուէին լրացներու լեզուական բոլոր պահանջները: Կորիւն

կը նշէ որ այդ նշանագիրերը «ուրիշ դպրութիւններէ ֆաղուած եւ յարուցուած էին»: Ցաւօք սրտի, Կորիւն չի յայտներ աւելին. չի նշեր թէ ո՞ր ազգի տառերն էին անոնք: Այդ պատճառով, քազում ենթադրութիւններ կատարուած են հայագիտութեան մէջ անոնց ծագման պատկանելիութեան ուղղութեամբ, ինչպէս՝ սեմական, յունական, պարսկական եւն: Դանիէլեան գիրերու ուսուցման ձախող փորձէն ետք, երանելին դիմած է սեփական գիրերու ստեղծման՝ սերտելով զանազան լեզուներու այրուրէններ: Մաշտոց վստահարար ուսումնասիրեց տարրեր ազգերու գիրերը եւ ստուգեց անոնց հնչիւնական համապատասխանութիւնը հայոց լեզուի հետ: Այս ամբողջը բարեխղճօրէն ու բծախնդրօրէն կատարելէ ետք, յանգեցաւ այն նիշդ եզրակացութեան, որ հայերէնը կարիք ունի իր սեփական գիրերուն, որպէս զի Եղագոյնս կարենայ արտայայտել բոլոր առանձնայատկութիւնները:

Մէկընդմիշտ յստակ պէտք է ըլլայ որ Մաշտոց չէ ստեղծած աւելորդ գիրեր: Մեսրոպ որդեգրած է «մէկ հնչիւնին՝ մէկ գիր, մէկ գիրին՝ մէկ հնչիւն» սկզբունքը: Խրաժանչիւր գիրի եւ հնչիւնի միջեւ եղած է կատարեալ համապատասխանութիւն: Արեւելահայերէնի ներկայ եռահնչիւն համակարգը (ր.պ.փ/գ, կ.թ/թ, թ/թ, ա, ց/չ, զ, ն) նշգրիտօրէն ու լիովի կը համապատասխանէ Եղարու գրաբարի հնչիւնական համակարգին, որտեղ կը գտնենք հարազատ արտացոլում մեսրոպաստեղծ գիրերու հնչիւններուն: Այրուրէն ստեղծելու նախապայմանը կը կայանայ տուեալ լեզուի բովանդակ հնչիւններու եւ հնչոյթներու մանրազնին սերտողութեան ու բննութեան մէջ: Մեծահանճար Մաշտոց այդ էր որ կատարեց

յաջողապէս։ Անոր քծախնդիր հոգատարութիւնը եւ հմտութիւնը մեծ դեր խաղցաւ գիրերու գիւտին մէջ։

**Մեսրոպ Մաշտոց եղաւ նաև դասական հայերէնի ուղղագրական կանոններու հիմնադիրը։ Ան առաջնորդուեցաւ լեզուի հնչիւնական սկզբունքով։ Ի պատի հայոց առաջին լեզուարանին՝ Մեսրոպ Մաշտոցին, հայ գիրերը եւ ուղղագրութիւնը կոչուեցան՝ Մեսրոպեան գիրեր կամ այրութէն եւ Մեսրոպեան ուղղագրութիւն։**

Մեսրոպեան կամ Դասական ուղղագրութիւնը Հայաստանի Խորհրդանացումէն կրեց մեծ փոփոխութիւններ։ Յայտնի է որ 1922 թուին, պաշտօնապէս ընդունուեցաւ Մանուկ Արենեանի մշակած ուղղագրական նոր կանոնները։ Այդ լեզուական-ուղղագրական «քարեկոփոխութիւնները» աղճատեցին լեզուն ու խաթարեցին անոր իսկական ու հարազատ պատկերը։ 1939 թուին, վերանայման ենթարկուեցան որոշ օրէնքներ ու վերականգնուեցան որոշ գիրեր։ Միով բանի, պատասխանատու անձնաւորութիւններ գործեցին անպատասխանատու արարքներ, որոնց վնասները ցարդ կը կրեն ամէնք։ Այդ հիմնական, կամայական ու աւերիչ փոփոխութեանց բացարձակապէս չհետեւեցաւ արեւմտահայը։ Ան հաւատարիմ մնաց թուն Մեսրոպեան ուղղագրութեան։

Հայ գիրերու գիւտի կատարելիութեան անդրադառնալով ֆրանսացի մեծ լեզուարան ու հայագէտ՝ Անրուան Մէյէ, կը գրէ. «Հայ հնչարանութեան հնչիւններէն իրաքանչիւրը յատուկ նշանով մը արձանագրուած է, եւ սիստեմը այնքան լաւ հաստատուած է, որ հայ ազգին հայրայքած է հնչարանութեան վերջնական արտայայտութիւն մը, որ

պահպանուած է մինչեւ այսօր անփոփոխ, առանց բարեկաման կարիք ունենալու, վասն զի սկիզբէն իսկ ան կատարեալ էր»։

Գիրերու գիւտը հայ ազգի համար եղաւ խիստ անկիւնադարձային։ Հայը ինքզինք գտաւ զարգացման երկար ուղիի վրայ ուրկէ հաւատարմօրէն ընթացաւ անվերջ դարեր։ Հայ գիրերու գիւտը եղակի երեւոյթ է հայ իրականութենէն ներս ան մեզի տուաւ հարազատ ինքնութիւն, իւրայատուկ մտածելածեւ ու գործելակերպ, ինչպէս նաև՝ ինքնուրոյն հոգերանութիւն ու նրազգացողութիւն։ Գիրն է որ կը մշակէ ու կը պայծառակերպէ ողջ ազգը։ Ինքնայատուկ գրի ու գրականութեան միջոցաւ ազգեր կ'արտայայտեն իրենց մտածումները, խոհերը, հոգեկան ապրումները, յոյզերը, տեղերը, իդաերը, պահանջները, երազները։ Մեծն Մեսրոպ յոյժ զգաց կարեւորութիւնը գրի ստեղծման եւ այդ պատճառով չյուսահատեցաւ եւ չվհատեցաւ ի դիմաց բիւրաւոր խոչընդուներու։ Գուրգէն Սեւակ պիտի ըսէր, Մեսրոպ Մաշտոց «զինեց ժողովրդին ազգային գրի ու դպրութեան անխորտակ վահանով»։ Բազում դարերու զօրեղ հոսանքներուն դիմաց հայ գիրը եղաւ հայուն զրահը, պաշտպանը, «անխորտակ Վահանը»։

Հայ գիրն ու գրականութիւնը առաջին հերթին կը ներբափանցէ Մաշտոցի կողմէ հաստատուած Գողբնի ու Սիւնիքի վանքերուն մէջ, ուր կը սկսի մայրենի լեզուի դասընթացքը հայ հարազատ գիրերով։ Հայ գիրերու մուտքով ի վերջոյ կը վտարուին յունարէնն ու ասորերէնը եւ հայ դպրութիւնը կը սկսի հասակ առնել ու ծաղկի։ Գրի անհրաժեշտութիւնը ամէնէն շատ զգալի էր վանականին համար, որովհետեւ ան

կը զրադէր գրագիտութեամբ ու քարգմանական աշխատանքով, իսկ եկեղեցին կարիք կը զգար հայ գիրին որովհետեւ ժողովուրդը չէր հասկնար օտար լեզուով կարդացուած աղօրքները եւ կատարուած արարողութիւնները: Անդրադառնալով այս կարեւոր երեւյթին Մանուկ Արեղեան կը գրէ. «Վաճեներն ազգայնանում են եւ դառնում են հայ կական դպրոցներ, ուր պատրաստում էին հայերէն լեզուով գրագէտներ ու քարոզիչներ եւ գրիչներ, այսինքն արտագրողներ»: Այսպիսով, կը հայանան վաճեներ, դպրոցներ, մատեաններ: Նոր սերունդը կը դաստիարակուի հայկական ոգիով: Նոր տարագ ու իմաստ կը զգենու հայեցի կրթութիւն հասկացողութիւնը:

Մեսրոպ Մաշտոցի ծննդեան 1600 ամեակի առիթով, Վիքոր Համբարձումեան անդրադառնալով Սուրբին մատուցած անգնահատելի ծառայութեան, ըսած է. «Մեր մշակոյթի պատմութիւնը տուել է բազմաթիւ կարկառուն դէմքեր, սակայն բոլոր այդ գործիչներից հայ ժողովուրդը ամէնից շատ պարտական է Տարօն գաւառի Հացեկաց գիւղի գեղջուկ վարդանի որդի Մաշտոցին: Այն աշխատանքը, այն չարչարանքները, որ, ինչպէս ասում է աւանդութիւնը, կրել է նա իր մեծ գիւտի համար՝ յիրաւի տիտանական են: Նրա գիւտը հսկայական դեր խաղաց մեր ժողովուրդի միասնութեան, ինքնուրոյնութեան պահպանման համար»:

Հարիւր տարի առաջ, արեւմտահայ փայլուն գրագէտ՝ Գրիգոր Զօհրապ, իր մէկ նաոին մէջ խօսելով հայ գրի գերազանցութեան մասին, կը նշէ հետեւեալը. «1500 տարի ետքը այսօր մեր այրութէնը ունէ պակասութիւն չի կրեր: Եթէ բոլոր օտար լեզուները

արտասանելու մէջ հեշտութիւն ունինք, ատիկա մեր այրութէնին նոյնութեան կը պարտինք... Մեր եկեղեցին տառերու գիւտը ընողները սուրբերու կարգը անցուց: Ի՞նչ է սրբութիւնը: Միթէ եկեղեցիներու եւ վաճեներու մէջ առանձնանալ, ծոմ պահել, ոչ ոքի չարութիւն չընել, կը բաւե՞ն սրբութեան համար: Ոչ: Սրբութիւնը ան է որ մարդու ուրիշներուն ցաւերը կ'ամոնէ եւ իր անձը մոռանալով անոնց համար կ'աշխատի»: Մաշտոց սրբացաւ իր անձուրաց ծառայութեամբ՝ հայ ազգին օգնութեան փութալով նակատագրական պահի մը:

Հասկնալի պատճառներով, տասնեակ տարիներով «Թարգմանչաց Օր»ը կը տօնախմբուէր հայ եկեղեցւոյ կողմէ միայն: Հայոց եկեղեցին երբեք մոռացութեան չյանձնեց Մեսրոպ Մաշտոցի պանծալի յիշատակը, այլ դարեր շարունակ յարգեց ու պատուեց զայն իրեւ հայ դպրութեան հիմնադիր, շատագով ու ախոյեան:

Ա. Մեսրոպ ու Ս. Սահակ, կը գրէ Jean Ballard, «փրկած են հայ գիրքը անիշխանութենէ ու մոռացումէ: Իրենց ժողովուրդին տուած են գիրը, իր յաւերժութիւնը դարբնող զէմքը: Ան կը փոխարինէ քառերու «ասեղնագործութիւնը» մտածուած, կշռուած երկարագիր վկայութեամբ մը, մնայուն եւ անհերթելի, որ գրուած մտածումն է... Հայութեան ամէնէն պանծալի այս երկու գաւակները՝ Ա. Մեսրոպ եւ Ս. Սահակ ապահովեցին յաւերժութիւնը հայ հանճարին, ճառագայթումը հայկական մշակոյթին՝ մինչեւ մեր օրերը»:

Մինչեւ մեր օրերը ապահովուած ու արդ մեզի փոխանցուած գիրն ու գրականութիւնը, կը յանձնուին մեր հոգատարութեան: Արտասահմանի այս

դժմղակ, աննպաստ ու աններող պայմաններուն մէջ, հայ բեկորին կը վստահուի գրական, մտաւորական ասպարէզը, որ ինք շարունակէ իւրովսանն շէցնել այդ իմացական ածուն քազմազան ստեղծագործութիւններով: Ժամանակը լոկ ցոյց պիտի տայ քէ ինչքան գործունէութիւն ծաւալած ենք ու յաջողութիւն արձանագրած: Մինչ այդ, սակայն, հայը կը ջանայ իր համեստ լուման ընծայարերել մեր մշակոյրի հարուստ գանձարանին: Մեծ գրագէտ Շահան Շահնուր՝ Պր. Գրիգոր Քէօսէեանին ուղղած 1974 թուակիր մէկ նամակին մէջ կը գրէ: «Սփիւրքահայը բնաւ տրամադիր չէ վերջ դնելու իր ստեղծագործական նիզին: Արդիւնքը համեստ է, բայց ան մերն է, եւ պէտք է որ մենք հպարտ ըլլանին մեր պտղաստանին հունգուվ: Այդ հունգուվ ձեռք բերուած է քրտինգով, արցունքով եւ արիւնով: Սփիւրքահայ գիրքի մը

400 տպաքանակը այնքան նուիրական է, որքան երեւանի 40 հազարը»:

Հայոց դարաւոր պատմութեան մէջ երեք պանծալի անուններ միշտ կապուած պիտի մնան հայ գիրերու ստեղծման ու հայ դպրութեան սկզբնաւորման հետ. անոնք են՝ Ա. Մեսրոպ Մաշտոց, Ա. Սահակ Պարթև եւ Վոամշապուհ բագաւոր:

Մաշտոց՝ երից մեծ վարդապետը հայ դպրութեան, անվերջ դարերու մտֆի սրբազան առաքեալը, լուսաւորիչը, ուսուցիչը, բարողիչը, հասարակական գործիչը, իր ստեղծագործական հանճարով, իր շերմ շունչով ու պատկանելի շուլքով, պիտի տողանցէ դարեր շարունակ: Պիտի անցնին դարեր ու հայ ազգը անմահ, երախտագիտութեամբ պիտի յիշէ այս անխոնց ու նուիրեալ մշակին անունը:

**ԶԵՆՈԲ ՔՀՆՅ. ՆԱԼՊԱՆՏԵԱՆ**